

ՊԱՏՄԱԿԱՆ

ԹՐՖԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՎՐԱՅ

ԺԶ.-ԺԹ. ԴԱՐԵՐՈՒԽ ԵՒ ՉՆՔՈՒՇԸ

(ԸՆԴՀԱԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

ԺԵ. Դարու վերջերը, Օսմանեան պետաթիւնը ամբողջ Փոքր Ասիան նուաճած, արդէն հասած էր նիրառ գետի արեւմտեան եզերքը, մինչ Պարսից Սէֆէվի պետութիւնն ալ հասած էր մինչև նիրառի արեւելքան ափը:

1453-ին Կ. Պոլիաը գրաւելէ ետք, Օսմանցիները նոր պատերազմներու ձեռնարկեցին գէպի արեւմուտք եւ արեւելք տարտուելու համար:

ԺԶ. Դարու սկիզբը, 1514-ին, Թուրքեր Պարսիներէն գրաւեցին Խարբերդէն Տիգրանակերտ երկարող հողամասը, որուն մէջ Կիյանար Զնքութը: Այդ թուականէն մինչեւ այսօր սոյն երկարամասը կը մնայ Օսմանեան զաման լուծին տակ:

Ոսրամանէն Թուրքերը, որոնք խառնուրդ են Սէլջուկ-Մոնղոլ-Թաթրան բարբարոս ցեղեցինեւ որոնք իրենց իշխանութիւնն ալ ժառանգած էին այդ խուժադուժներէն, արեւելքէն յորդող այդ ցեղերու իշխանութեանց վիստումէն եւ արեւմուտքի Լատին ազգերէն բաղկացեալ Խաչակիրեռուն ալ Եւրոպա քաշուելէն յետոյ, ժԴ. Դարուն, Փոքր Ասիրյ մէջ իրենց մրցակից ունէին ժիայն Յոյները, Բիւլանդական կայսրութիւնը:

Օգուս քաղելով Յոյներու հայահալած անհեռասես քաղաքականութիւնն եւ Հայոց օրթոստացնելով իրենց մէջ ձևելու: անխորհուրդ քայլերէն, Թուրքերը Հայոց մէջ նշամարեցին մնական դաշնակից մը եւ նախապէս շատ մեղմօրէն եւ անոշութեամբ վարուեցան անոնց հետ՝ Յոյներու դէմ աւելի եւս գրզուելով Հայոց ատելութիւնը:

Օսմանցի Թուրքերը իրենց գրաւած Հայ

յարեակ քաղաքներուն եւ գիւղերուն մէջ կը յարդէին Հայոց ազգային եւ կրօնական իրաւունքները, միաժամանակ օգտուելով անոնց տաղանդէն, արեւստագիտական եւ առևտուրական միջերէն ու հմտութենէն:

Թուրքերու այս թոլլատու եւ սիրաշա-Հող քաղաքականութեան շնորհիւ էր որ Սէմանինի Մայր Աթոռը 1316-ին էնկիւրիի մէջ հաստատեց Առաջնորդութիւն մը, որ նախ Կուտանա, յետոյ Գրուսա փոխադրուեցաւ (1324-ին), երբ Թուրքեր այդ քաղաքը գրանցին եւ զայն իրենց մայրաքաղաք ըրբն:

Ֆաթիհ Սուլթան Մուհամմէտ թ. Կ. Պոլիսը գրաւելէ ետք (1453), 1461-ին Պրուսայի Հայոց Ալանիորդ Յովակիմ Արքեպիսկոպոսը կապուս Կ. Պոլիս հրաւիրեց եւ, Թուրք կասավարութեան շնորհիւ հիմնուեցաւ Կ. Պոլիսոյ Հայոց Պատրիարքարանը, որպէս հակադրութիւն Յունաց Պատրիարքութեան՝ այն միեւնոյն ազգային եւ կրօնական իրաւունքիւններով զորս ունէր վերջին, (Հմտութեան Յաղաստանակայց եկեղեցի), Կ. Պոլիս, 1911, էջ 101-104):

Միեւնոյն ատեն Թուրք կառավարութիւնը, առաւելագոյնս օգտուելու համար Հայոց տաղանդէն, հմտութենէն, միջերէն ու կարողութիւններէն, այնպիսի դիրքութիւններ առուած անոնց՝ որ Անատոլուի գաւառներէն բաղմահաար Հայեր Կ. Պոլիս վութեացին եւ շուտով տիրացան ո՛չ միայն տեսւրական առաջնակարգ դիրքերու այլեւ պիտական բարձր պաշտօններու: Ամիրան պատուանումով ծանօթ երեւելի Հայեր իրանամականները դարձան Օսմանեան պետութիւն Գանձարանին, Մթերանոցին, Վառո-

թարանին, ծարտարարուեստական բաժան-
մունքին, եւայլն։

Սակայն ԺԶ. Դարու կէսէն յետոյ, երբ
Կ. Պոլսոյ Թուրք կառավարութիւնը արդէն
յաղողած էր իր տիրապեսած հողամասե-
րուն վրայ հաստատել միահեծան իշխանու-
թիւն մը եւ մրցակից չունէր Փոքր Ասիսյ Ե-
Հայաստանի գաւառներուն մէջ, սկսաւ Հա-
յերուն համար Հալածանքի եւ հարստահա-
րութեանց ըրջան մը։ Հայը այլւեւ նախկին
յարգուած քրիստոնեան զմնաց գաւառնե-
րուն մէջ, այլ գարձաւ կիավուր (անհա-
սատ), բայծա (ոչիսարի հօտ), զեօմի (ի-
րաւուզուրկ տրասու) եւ նկատուեցաւ իս-
րումին ստրուկն ու Հոռու կամակատարը։

Այնքան ստորեացաւ Հայը կիլիկիոյ եւ
Աւատուրի նահանգներուն մէջ, որ անոր
իրաւունք չէր տրուեր ճի կամ ջորի հեծ-
նելու տարատով ալ պէտք էր զանազանութիւն
մահմետականներէն — գունաւոր հազուսա-
հոգնելու չէր, կանաչը ըլլալով մահմետա-
կոնի յատուկ գոյն՝ բացարձակապէս ար-
դիլուած էր Հայերուն, որոնք պէտք էր կա-
ռոյս եւ սեւ գոյն Հալուէին եւ ցնցութիւ-
նով պտըռէին։ Անսաստողները մինչեւ ան-
կամ մահուամբ կը պատժուէին։ Ոչ միայն
կեզրոնական եւ նահանգային կառավարու-
թեանց ծանր հարկերն ու զիսահարկը (զին-
սոր ըլլալու իրաւունք չունէին) պէտք էր
վճարէին Հայերը, այլւեւ իրենց վրայ քմա-
հածօրէն իշխող տերէպէյիներուն (ձորա-
պետ) գրած անիրաւ տուրքերը, որոնք կա-
նոնաւոր կողոպուտի բնոյթ էին ստացած։

Բաւական է որ Հայը քիչմը հարստանար,
կամ իր բարեկեցութեամբ աչքի ընկնէր,
մահմետականներ մամիշապէս զայն կամ-
քաստանէին զանազան մեղադրանքներով։
Կթէ որևէ այլ ամբաստանութիւն չճար-
էր, «կիօսիիս հայինյեց» պատրաստ էր եւ
բաւարար՝ Հայը մոխրի վրայ նասեցնելու
կամ նոյնիսկ մահուան գաստապարտելուն

Հատ մը գաւառներու մէջ Հայեր կամ +

վին կը մտնէին թուրք կամ Քիւրտ պէյի մը
պաշտպանութեան ներքեւ, անոր կեավուրք
էր ճանչցուէին իրենց սորկացած կեանքր
քաշկոտելու համար։ Այս ձեւի սորկու-
թիւնը կը պաշտօնականացուէր անով, որ
«պաշտպան» մահմետականը իր «պաշտ-
պանակալ կեավուրքը» մունեսեկով կը պարտ-
ցնէր չուկան ու թաղերը եւ Հրապարակով
կը յայտարարէր անոր իր «պաշտպանեան»
ըլլալը, որպէսզի ուրիշ մահմետականներ
զուշանային անոր ձեռք զպցնելու։ Սուր-
կական այս ձեռն ալ յաճախ կ'ունենար իր
հակագարձութիւնը։ կը պատահէր որ մահ-
մետական մը ուրիշ մահմետականի մը
«պաշտպանեալ կեավուրքը» կը ծեծէր, Կ'ա-
նարդէր կամ կը սպաննէր։ Անոր «պաշտ-
պան» ալ փոխանակ իր կրօնակիցէն լու-
ծելու վրէծը, անոր «պաշտպանեալը» կը
հարուածէր . . .

Գաւառներու մէջ Խոլանները ամէն տե-
սակ զէնքերով զինուած էին, իսկ Հայերը
զէնք կրելու արտօնութիւն չունէին եւ ան-
զին Հայուն ոչ միայն կեանքն ու ստաց-
ածքը, այլւեւ ընտանեկան պատիւր իւրա-
մին կամայականութենէն էր կախուած։ Հա-
յուն գեղցիկ աղջիկը կամ Հարու կ'առե-
ւանգուէր ու կը բանաբարուէր խոլաններու
կողմէ։

Ծերիք (խոլամ կրօնի) օրէնքը կը տիրէր
որուն համաձայն գատական եւ վարչական
գործերու մէջ Հայերը իրաւազութիւնը էին։
Գատարաններու մէջ Հայոց վկայութիւնը
չէր ընդունուեր . . .

Այս ախուր գարաքշանեին յատուկ էր
նաեւ նեխչէրիներու զրութիւնը։ «Մանկա-
ժողով» կը կոչուէր այլ գորութիւնը, որուն
համաձայն՝ փոքր աարիքէն քրիստոնեայ
մանչ զատկներ կը խլուէին իրենց ծնողաց
զրկէն եւ մահմետական մանկանոցներու մէջ
հաւաքուելով իսլամ կրօնքի տրամադրու-
թեանց համեմատ կը գաստիարակուէին ու
կը մեծնային մոլեռանդ մահմետականներ ու
կը զառնային քրիստոնէատեաց, անդութ
զինուորները պետութեան։

Այդ (ԺՀ-ԺԹ.) դարերուն կատարունց անոնքը զայերու զանգուածային կրօնափոխութիւնները դաւառներու ժէջ, նոյնիսկ Զընթացէն 2-5 ժամ հեռու, Եփրատի յայնոյաբազմաթիւ զիւղերուն մէջ: Կիլիկիոյ Եղաղատիոյ Հայոց դէմ Հաւածանքը այն առտիճան ասսակացած էր, որ կարդ մը Հայաշատ քաղաքներու (Ասունա, Կեսարիա, Աթէպ, Եօվկատ) մէջ Հայերէն խօսողներուն լեզուն կը կորէին: Այդպիսի անասիլի նեղութիւններու բերումով էր, որ այդ բարդաբուն Հայերը իրենց Հայերէն մնուն կորսնցուցին, բրաքանս դարձան: Ոչ միայև ողջէրը, այլ Հայոց մեռեներն անդամ հան. գրստ թողուած չէին. մոլեռանդ խման ներու կողմէ Հայոց կը զայցուէր նոյնիսկ անհոսով թաղում . . . :

Այս տեսակիտէն մեզի համանման փառաեր կը Հայթայթեն Մարաշի եւ Անթէպի պատմադրքերը: Հետեւեալը արտասպուռնէ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՆԹէՊԻ ՀԱՅՈՒՃՐ» աշխատակից Վեր. Ե. Ս. Քառունիք մէկ ծանթագրութենէն (էջ 308-310).

«Հայ մեռեները քաղելու համար վազմի որերուն (իմա' ԺԶ-ԺԹ. Դար, Գ. Գ.) թուրք բազարավեսական իշխանութիւնն որ մասնաւոր արտօնագիր» մը կը յամձելի՞ Հայ կրօնականներուն, որ քրիստոնեաները նախառնելու համար գրի առնեւած ամենէն անարգալից ունով խմբագրաւած էր: Ցիշեալ նախառական արտօնութիւնը կը բարու թէ զնօմացաւ 1836-ի Խոսերը, Սպարան Մահմետունի զահակալութեամ առնեն բարութիւն Ամիրա Պէզնեանի ազգեցութեամբ: Անառակի (Տպուած է թէ թըրքիւն եւ թէ Հայերէն, մենք կ'արտապրեք Հայերէն թարգմանութիւնը. Գ. Գ.).

«Ով դր կուպրի պէս սե հագուած Սաստամի քազը գլուխ դրած Տէրոց զահէն ի քաց վոնուած Մօռուքի ազգպահ, մազք սեւրակ Ա՛ Տէրք ստահակ, մարմինդ մեծկակ Տիսդ զգուիլի, կրօնիդ վայրենի

Դոյուրիւնդ վնասակար, զԱսուած ուրա, ցած Սկիզբդ ու ծագումդ վառ, անիծեալ արարած. ՈՎ Տէր Մօղէս դողոշեայ, դուն նահապես քահանայ

Կը յայտարարուի, որ ձեր զգուելի հային-յէներու ամրոխնն, եւ Շէյխ քաղի բնակիւներէն, ու Օսմաննեան վեհապահն պետութեան հպատակներէն, տպայագործ ձեւանի որդի Յարուրիսի կարուածի հիւտնուրիւնենի յանկարծ սատակ եղուծ է առ Ամենաքարաքեալ Աստուած ամենայն հայինյէները բորբս եւ բնաշնչ ընէ, եւ որինչ ալ անոր զգուիլի, գարշելի փասկը նոյն ու գետիմն իսկ չեն կարող ընդունիլի: ի՞նչ ընել, ի՞նչ ընել, ի՞նչ ընել, քանի որ ողիկ ու տարեկ անոր պդգալի ենուր իւրամ ժողովուրդը անհամ զիստ պիտի ընէ, ուստի մէջսնդէն վերցնելու համար հային յիշերու սասակասունդին, յիշեալ ազրա՞ն ցին մէջ խորութեկ փոս մը բանալով, մէջը ննտելով, կարտալէն, փշելին քաղելի մեր պաշտօնատեղիմի կոզմէ հաստատուած է:

Այսպիսի նախատալից եւ անարգալից արտօնագրով՝ Հայ մեռել թաղելու սովորութիւնը միայն Անթէպի եւ Մարաշի յատուկ եղած չէ, այլ մինչեւ Տիգրանակերտ է Հասած . . . : Փաստը կը գտնենք Տիգրան Մկունդի Անիսուայի Արձագաններուուն մէջ, որուն էջ 154-ին վրայ զետեղուած է նոյնիմաստ արտօնագիր» մը՝ քիչ մը տարրեր բառերով: Ի դէպ, «Անիսուայի Արձագաններուուն 152-155 էջերուն մէջ նկարագրուած են այսպիսի ստրկակ սև սովորութիւններ, որոնք կը գլեն կ'անցնին վերւէ մեր նկարագրածները».

Ա. Նազարի հետեւեալ տողերն ալ կ'արգ կ'արգալ.

«Կ'երեւի թէ Այնքապի Հայերը իրաւունք չունեին նաեւ հողի եւ տէջուրմ իսլամածի տէր ըլլալ, թերեւս քացի իրենց սեփական տուններէն: Հաւամարաց այս պատ.

նառաւ եկեղեցին միմէն ժֆ. Դարու կէսը սեղարծ կաղուածք չուներ; Ըստ աւանդութեան Հայեր Յոյնիսկ գերեզմաննոցի սեփական հօդ չունեին կամ չէին կրնար ունեալ, եւ երբ մէկը մեռներ աւագին գրժարութեանց կ'նորարկուէին քաղելու տեղ նարելու համար» («Պայքար», 1926, Մայիս 26):

Թթվածունիւնիւրիական նման Հալածանքներն ու անարդանքները առկայ էին Խարբերդի մէջ ալ: Խոռը տանք Խարբերդի Պատմագրքի աշխատակիցներէն Ա. Ալյոյանէնին, որ կը գրէ ժֆ. Դարու Խարբերդի Հայերուն անտառնելի Հալածանքներ բռն մասին:

«Այս մասին կան երկու յիշառակարաններ՝ մէկը Գուէկի վանին մէջ գրուած է և սիւր՝ Ալյան գիւղին մէջ: Երկուն ալ կը մ'ան Հոլամատայի Լէյտը քաղաքի համարամին մէշ:

Սիա այդ յիշառակարաններէն մին.

«Բազում նեղութիւնն եկն ի վերայ աշխարհին (մեր), զի առ սեղիք աւերեցան ի ձնան Խամայիացանց. զի այս ամի թ(2) անգամ նրկիրա փախստական եղեւ եւ մեջ ի յերերմանի կամք եւ ցվեր Աստուած գիտէ բէ ի՞չ անինոց եմք... Զի պիզծ վէզիրի կինն եկաւ Խարբերդ նստաւ, շշա եծենլով երկիրա փախստական եղեւն...»:

Բ. յիշառակարանը Աւետարան մըն է, որ միջնորդ 1915 կը մնար Խարբերդի Ս. Կառարափիտ եկեղեցին: Այս Աւետարանը գրուած է 1465-ին եւ նար յիշառակարանավ մը նկարագրած է 1602-օհ տարիներուն Խարբերդի Հայոց վիճակը: Նառ դատ եւ ահաւար կացութիւն:

Խարբերդի քնակչութեան հետօւան եւ քաղաքը գրերէ գատարկաւած ըլլապան աւելի կարկառաւ փասուր կու տայ Սիմեոն Դափիր Լեհացի, որ 1613-14 քուականին Խարբերդէն անցած է դէպի Մուշի Դրակայ վանք իր ուխտացնացութեան նամբուն վը լայ եւ իր սեսածները արձանագրած:

Ան կը շշանէ բէ Խարբերդի մէշ ննիչէր-

իական բանակարութիւններ ամենէն տեկի էին («Աւելիգրաւթիւն», էջ 142-3): Ան կ'ըսէ քէ իրեն խրատ տուա Խարբերդի Ս. Գեղրդ հուրէ վանինի Մկրտիչ վարդապետը, որ

«Սախուն ձիդ հետոդ չուանիս, ալ բազ տօս առին զախ եւ փոխէ համերձադ եւ եին զառա ապս հազիր, զի առ Քրտաստուն է», եւ եւ այնպէս արարի, որպէս հրամայեաց: Եւ այնպէս չար էին ննիչարին ու, բիշտամենից չուային ձի հեծնել, ոչ զորի, ոչ լաւ չուխա ազանել, ոչ այգի, ոչ տուն մնծ, այլ զամենայն յափշտակիթ ի ձեռաց: Խան Ալաջնորդաց չուային քննել հոս-չհան (Հարունցուք) կամ օրէմի պահել. զի լթէ ոք կամէր կիմ առնուլ եւ չհաւուրի լի՞նք, չերքային առ հովին կամ Աւազնորդ այլ (Կ'երթային) առ ննչարի մի եւ տային կաշառ, եւ նա գայր ի երիցուն բոփուզավ պսակ տայր առնել եւ նա ակամայ զիսէր խօսուցն չելնել, ապս բէ ոչ բազում չարփա անցուցանիւր ի գլուխ եւ վնաս եւ տուգանիք ձգէր զնոսա, այլու եկիւ կեցեաց եւ վանօրէից: Եւ Թուրքաց աշխարհին ամենայն այդպէս են, ապս Խարբերդ առանել քան զամենայն» («Խարբերդ և Անոր Ոսկեղեն Դաշտը», էջ 1407-1408):

Մէր ձեռքին տակ գտնուած գրաւոց սուեաներով («Թորոս Ալբարձ», Բ., էջ 457-484-ի բաղմաթիւ յիշառակարաններն եւ Մինաս Ամբեցու «Օքազութիւն», էջ 46ա-47թ, 57ա-65թ եւ 196ա-198թ) ի վիճակի ենք յայտարարելու որ ԺԶ-ԺԹ. Դարու կէսէլ (անէկ ետք, չորչիւ Թամզիմաքի մեղմացան գմնեակ պայմաններն ամբողջ Թուրքիոյ մէջ) Զնքուչիւ Հայերը ենթարկուած չեն վերոգրեալ ստորնացուցիչ նախատինքներուն եւ անարգանքներուն, չորչիւ տեղուայ Հայոց ունեցած կիսանկախ դրութեան:

Առանց այդպիսի գրութենէ մը բղիած սպահովութեան, կարելի է երեւակայել որ Ձնքուչին 5-6 ժամ Հեռաւորութեան մը վը բրայ գտնուած ծաղկուն եւ առանորգանիստ վանք մը Քուրդերու կողմէ Հիմնայաւուկ զանդուելէ յետոյ անոր փախտական վա-

նահայրը զայ Զեքուշ եւ անոր մօտը զըստ-
նուած Հինաւուրց մատուրը զերածէ միա-
բանութիւն եւ առաջնորդութիւն ունեցող
վանական խոշոր հաստատութեան մը, ճո-
խացած նորանոր չէնքերով։ Ահա ասոր
պղղապատեայ փաստը։

«Արդ, ի թվ. տեսան 1561 եւ Հայոց
քվին նժմ յայս դառն եւ դժվար ժա-
մանակին, որ էր քվահանն նժին, նախ եւ
առաջ Պատրոս վարդապետ այր հօգիծնորի
որ էր յերկրէն Հաստանեայ, որ է անհան-
չէն թերմուկայ եւ այժմ տախ Հաստան
Գաղայ, ուր էր վաճին երկրին մեր, զօր
հավեալ տերեկին ազգն քրուց եւ այս լու-
սահազի Պատրոս վարդապետն փախտեա;
դիմեկալ ի մատուռու այս, որ է յանուն Ս
Աւուաւածածնեայ, զար ի վագուց ժամանա-
կաց կառուցեալ էր նախնեաց սրբոց, նկեալ
առա երջանիկ վարդապետն Պատրոս ուխու
եւ աքոռ կարգեալ հաստատեալ... ի թոյն
ժամանակին, ոչ զայ եղեալ պարիսս եւ շի-
նուրին, բայց միայն խուց եւ տնտես-
ուն, այնպէս կառավարելով մինչ ի թվ
Ռ. Խ. Բ. իմ լինի զրաւ կենաց նորին» («Թո-
րիս Ազգարք» Բ., էջ 457, թիւ 20 Յայսմա-
ւարք)։

Առանց բացառիկ ապահովութեան մը
անհնար է երեւակայել, որ հալածանքի եւ
Հարստահարութեանց ենթէրիխկան արդ
զարերուն (ԺԶ.-ԺԷ.) Զեքուշի մէջ կարե-
նար ծաղկել վարդապետարան-դպրոց մը,
որ տեւեց անդմկահատօրէն մօտաւորապէս
դոր մը (1594-1680). բացառիկ երեւոյթ
մը ոչ միայն արդ գարերու, այլև որեւէ
դարու արեւմտահայ վարդապետարաններու

պատմութեան մէջ. վարդապետարան մը՝
որ Հայ ազգին տուաւ պերճարան Հռետոր-
ներ, տաղասացներ եւ Պատրիարք-Կաթո-
ղիկոններ։

Պէտք է շեշտել, որ ԺԵ. Դարու վերջին
կիսուն ներուաղէմի Պատրիարքական գա-
հն փրայ բազմող չորս Պատրիարքներէն
երեքը Զեքուշի վարդապետարանին մէջ
ուսում եւ գաւաղան ստացած են. Աստուա-
ծատուր Տարօնցի (1645-1671), Եղիշապար
Հոռմէլյացի (1671-80) եւ Միսա Ալթեցի
(1681-1704, Ընդհատումներով)։ Իսկ Զե-
քուշի վարդապետարանէն վկայուած Աս-
շատուր Ամիշցին ալ եղած է Պատրիարք
կամ փոխանորդ Նղիպարի։ Այսպիսի վար-
դապետարան մը, առանց բացառիկ ապահո-
վութեան չէր կրնար ապրիլ եւ գոյատեւել,
մասնանց ժէ։ Դարուն, երբ «այլազգի-
ներու հարսդրահարութեանց պատճառով ա-
նուպահով նկառուած ըլլալով» (Օլբան
եան, «Աղգապատում» Բ., էջ 2638) Մէծի
Տան Կիլիկիոյ Կաթողիկոսական Աթոռը
Հայկական Սահն փոխադրուած էր Արքար
կան Հաւէպ։

Այս անժխտելի իրականութեան համար
մէջը երուամներ իսկ անհրաժեշտ չեն, այնքան
շաա են անոնք։ Այդ մասին կը վկայէն
«Թորոս Ազգարք», Բ., էջ 457-484, 1698-ին
կիմիածնի մէջ եւ 1903ին երուաղէմի մէջ
դրուած «Կարգ Վարդապետացները, Տ.
Ասւայանեանցի, Աստուածատուր Եպս. Տէր
Ծովաննէսեանցի եւ այլոց Երաւաղէմի
Պատմութիւնները եւ բաղմաթիւ բանա-
սերներ, որոնց մէջ իր պատուաւոր տեղն
ունի ն. Եպս. Ծովաննէսը («Սիրմ», 1957
Հնկուն-Նոյ., թիւ 10-11)։

ԳԱՐԵՆԻԿ ԳԼՈՒԳԵԱՆ